

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՕԴԵՐԵՒՈՒԹԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Շարեխառնութիւն<sup>1:</sup>

Ո՞ւրիշ ջերմութեան ընդունակութիւնը : — Ջերմաչափը մեղի կը ցուցընէ թէ արդեօք ուղղակի փոխանցութեամբ և կամ ճառագայթեալ ջերմութեամբ տաքցած մարմինները նոյն բարեխառնութիւնն ունին : Շասծ աղէկ համկըցընելու համար՝ ենթագրենք թէ ջերմութիւնը նիւթական բան մը ըլլայ . հիմայ բնական է հարցընելը թէ մի և նոյն բարեխառնութիւն ունեցող երկու մարմիններ միշտ ջերմութիւնը նոյն քանակութեամբ ունին : Լամ թէ ուրիշ կերպով ըսենք . ջրոյ զանգուածի մը բարեխառնութիւնը 8°էն ինչուան 40° բարձրացընելու համար , և նոյնպէս մէկ երկաթի զանգուածի մըն ալ նոյն չափ բարեխառնութիւն տալու համար արդեօք նոյն ջերմութիւնը պէտք է : Փորձը այս ինդրոյս մէջ հակառակը կը ցուցընէ . վասն զի այլ և այլ քանակութեամբ ջերմութիւն պէտք է այլ և այլ ընութեամբ մարմինները հաւասարապէս ջերմացընելու : Որպէս զի այս բանս աղէկ հասկընանք՝ առնունք մեղի իբր միութիւն մէկ քիլոկրամ ջուր 0°ի բարեխառնութեամբ , և կ'ուզենք իմանալ թէ որչափ ջերմութիւն հարկաւոր է որ իրեն բարեխառնութիւնը 1°է . բարձրանայ : Խաքը նոյն կերպով բարեխառնութեան սոյն քանակութիւնը ուրիշ մարմնոց վրայ ալ փորձենք գտնելու , նոյնպէս անսնցմէ ալ մէյմէկ քիլոկրամ նիւթ առնելով : Այս զըտուած քանակութիւնները պէսակար ջերմութիւն կ'ըսուին , և այս յատկութիւնն ալ ջեռուցիչ ընդունակութիւններն մարմնոց կ'ըսուի :

Հետագայ փորձը ըսածներնուս ջըշմարտութիւնը կը ցուցընէ , և թէ ինչ կերպ բռնելու է մարմնոց տեսակարար ջերմութիւնն իմանալու : Շարակ կողերով ամանի մը մէջ 500 կրամ ջուր լեցընենք որուն բարեխառնութիւնը 0° ըլլայ , ետքը ասոր վրան 40°ի բարեխառնութեամբ նորէն 500 կրամ ջուր լեցընենք , բոլորը մէկտեղ 1 քիլոկրամ ջուր կ'ըլլայ 20°ի բարեխառնութեամբ : Այս փորձը փոփոխելով ալ ջրոյ երկու քանակութեանց սկզբնական բարեխառնութիւնը ինչ է նէ , խառնուրդը միշտ այս սկզբնական բարեխառնութեանց տարբերութեանը կիսուն հաւասար բարեխառնութիւն կ'ունենայ :

Շայց թէ որ 500 կրամ 0°ի բարեխառնութեամբ ջրոյ մէջ 500 կրամ երկաթի խարտածք ձգելու ըլլանք որ 40°ի բարեխառնութիւն ունենայ , այս խառնուրդին բարեխառնութիւնը 3°, 96 կ'ըլլայ : Ուրեմն ըսելէ թէ 36° 04ի ջերմութիւնը՝ զորն որ երկաթի խարտածքը կորսընցուց՝ ջրոյն բարեխառնութիւնը միայն 3° 96 բարձրացուց , և երկաթը ջրէն քիչ ջերմութիւն կ'ուզէ որ նոյն աստիճանի բարեխառնութեանը համար 3 , 96 առ 36 , 04 համեմատութեանը նայելով : Դրոյ ջեռուցիչ ընդունակութիւնը 1 սեպելով երկաթինը 0 , 11 կ'ըլլայ : Այս տարբերութիւնս մարմնոց նկատմամբ իրենց ծանրութեանը իրարմէ ունեցած տարբերութեանը կը համեմատի : Հաւասար ընդունակութեամբ անօթներու մէջ այլեւայլ հեղուկ մարմիններ լեցընենք , ինչպէս ջուր , ալ քոոլ , սնդիկ , և այլն . ասոնց ծանրութեանը մէջ շատ տարբերութիւն կը գտնենք , այնպէս որ ջրոյն հետ նոյն տարածով մնոդիկը 13 անգամ ծանր կը կըսէ քան զջուրը : Վարմիններն ալ մէյմէկ անօթ կրնանք սեպել , որոնց մէջ ջերմութիւն լեցուած ըլլայ . ջերմաչափը մեղի նոյն բարեխառնութիւնը կը ցուցընէ , բայց ինչպէս որ այն հեղանիւթոց հաւասար տարածներուն ծանրութիւնը մէկմէկէ կը տարբերի , նոյն պէս այս մարմինները , որոնց վրայ ջեր-

մաշափը մի և նոյն բարեխառնութիւնը կը ցուցընէ , իրարմէ շատ տարբեր քանակութեամբ ջերմութիւն ընդուներ են : Շնագէտները հաւասար տարածունեցող մարմնոց ծանրութեան այս անհաւասարութիւնը պէսակարար ծանրութիւն անուաներ են , նոյնպէս ալ պէսակարար ջերմութիւն ըսեր են մարմնոց ջերմութեան ունեցած անհաւասար ընդունակութեանը :

Այեւուն աղջեցրաթիւնը : — Ո՞եր մըթնութրատին բարեխառնութեն ինչ օրէնքներով փոփոխելուն քննութիւնը կը ցուցընէ թէ արևն է այս բանիս գլխաւոր պատճառը : Որչափ որ այս աստղը հորիզոնին վրայ կը բարձրանայ՝ ջերմութիւնն ալ կ'աձի , և կը նուազի՝ քանի որ մայրը մտած է : Իմառուան ու ձմեռուան մէջ եղած տարբերութիւններն ալ արեւուն հորիզոնին վրայ կեցած ժամանակէն , և դիտողն գագաթնակիտէն ունեցած հեռաւորութենէն կը կախուի : Հիրաւի աստեղաբաշխութենէ դիտենք որ երկիրս ատենով հրեղէն գունտ մըն է եղեր երկնից միջոցին մէջ ձգուած , և կամաց կամաց պաղեր է : Որչափ որ երկրիս խորն իջնէ մարդ բարեխառնութին ալ հետզհետէ երթարով կ'աձի , որով շատ հաւանական է կարծել թէ երկրիս կեդրոնը կրակ ըլլայ , որ էտրուահան հուր կամ ջերմութիւնն կ'ըսուի : Իայց երկրիս կեղեր գէշ հաղորդական նիւթերէ բաղկացած ըլլարով այս կեդրոնական ջերմութիւնը շատ դանդաղութեամբ մթնոլորտին կը հաղորդուի , և Ֆուրիի քննութիւնները ցուցընին թէ օգերեւութաբանութեան մէջ ասիկայ բոլորովին կը նայ զանց առնուիլ :

Այեւուն հորիզոնին վրայ հետզհետէ բարձրանալը մեծ տարբերութիւն կ'ընէ օդին բարեխառնութեանը վրայ . վասն զի մէկ մակերևոյթ մը այնչափ աւելի կը տաքնայ հեռուն եղած ջերմութեան աղբիւրէ մը , որչափ որ անկէ եկած ջերմացուցիչ շառաւիղները ուղահայեաց գծի մօտենան : Ուստիմնականք ջանացեր են արեւուն բարձրութենէն

օրական ու եղանակաց բարեխառնութեան փոփոխութիներն իմանալ , բայց այս բանիս այնչափ պարագաներ կան որ ձգութեամբ չիմացուիր , անոր համար պէտք է ուղղակի փորձի ձեռք զարնելոր ջերմաչափով կ'ըլլայ : Պէտք է ջերմաչափը բաց տեղ մը ստուերի մէջ կախել , երկրէս զրեթէ մէկ ու կէս մեղք բարձր . թէ որ շենքի քովի է՝ պէտք է հիւսիսային կողմը կախել , պատէն 0<sup>մ</sup> , 3 կամ 0<sup>մ</sup> , 4 հեռու , և մտոր ամենեւին ջերմակ մակերեւոյթ պիտի ըլլայ , վասն զի ջերմութիւն կ'անդրագարձընէ : Ուէ որ անձրեւ թրջներէ դիտողութենէն հինգ վայրկեան առաջ պէտք է սրբել . վասն զի անձրեւի կաթիները շոգիանալով ջերմաչափին բարեխառնութիւնը կը շփոթեն : Իայց պէտք է աս ալ զիտնալ որ գործին որչափ ալ աղեկ ըլլայ՝ դարձեալ օդուն բարեխառնութիւնը ջիջ չի ցուցըներ . վասն զի երկրէս , ամպերէն , մերձակայ մարմիններէն , նոյն իսկ դիտողին վրայէն ձառագայթած ջերմութեան շառաւիղները շատ տարբերութիւն կը պատճառեն ջերմաչափին վրայ :

Ուէ որ այս ամէն զգուշութիւններով հաստատուած ջերմաչափ մը անդադար դիտելու ըլլանք՝ կը տեսնենք որ ամէն վայրկեան կը թէ բարեխառնութիւնը կը փոփոխի . բայց շատ գժուար է այս առանձինն դիտողութիւններով տարոյ մը այլ և այլ ամիսներուն կամ օրերուն բարեխառնութիւնները իրարու հետ բաղդատել , վասն զի անկարելի է որոշ չափ մը հաստատելը , ուստի պէտք է միջին չափ մը գտնել : ( Ճրուան մը միջին չափը գտնելու համար պէտք է ստէպ ջերմաչափը դիտել , զոր օրինակ ժամը մէյմը , և դիտուած աստիճաններուն գումարը եղած դիտողութիւններուն թուովը բաժնելու է , քանորդն է օրուան միջին չափը : Այս կերպով կիմացուի նաև ամսոյ մը , եղանակի մը , տարույ մը միջին չափը :

( Ճրաւան միջին բարեխառնութիւն : — ( Ճրուան ամէն վայրկեանը օդուն բարեխառնութիւնը կը փոփոխի ըսինք , ուս-

տի ասոր միջին չափն իմանալու համար պէտք է 24 ժամ գիշեր ցորեկ՝ ժամը անգամ մը նայել ջերմաչափը և ցցուցած աստիճանները նշանել. Ետքէն աս նշանած աստիճանները գումարելու է և բովանդակութիւնը քսանը ցորս ժամուան մէջ եղած 24 դիտողութեանց վրայ բաժնելու է, քանորդն է օրական միջին բարեխառնութիւնը : Ուստի հիմայ օրինակի համար օրուան մը 24 ժամուան մէջ դիտուած ժամական բարեխառնութեանց գումարը դնենք թէ ամբողջ  $156^{\circ}$ , 0 աստիճան գտնենք, թէ որ աս բովանդակութիւնս 24ի վրայ բաժնենք

$$\frac{156^{\circ}, 0}{24} = 6^{\circ}, 5$$

Կը գտնենք օրական միջին բարեխառնութիւնը :

Ի՞այց որովհետեւ գիշեր ցորեկ ժամը մէյմը դիտելը շատ դժուար է և զրեթէ անկարելի, կրնանք կէս գիշերէն ու կէս օրէն չորս ժամ ետեւ, և կէս օրէն ու արեւը մտնալէն ալ երկու ժամ առաջ դիտել ու նշանել: Ի՞չ չորս դիտողութեամբ գտուած օրական միջին չափը շատ չի տարբերիր 24 ժամուան մէջ եղած քսանը դիտողութեամբ գտուած չափէն: Ի՞ւ աւելի աղէկ է ցուցակաւոր ջերմաչափ գործածելը, որ օրուան մէջ օդուն թէ ծայրագոյն աստիճանի բարեխառնութիւնը կը ցուցընէ և թէ նուաղագոյն, որով օրուան մէջ մէկ անգամ դիտելն ալ բաւական կ'ըլլայ, և օրական միջին բարեխառնութիւնն ալ աս երկու ծայրերուն մէջ կ'իյնայ, զրին որ իմանալու համար աս ծայրերուն գումարին կէմն առնելու է: Ինչպէս դնենք թէ այս ինչ օդ օդուն ծայրագոյն աստիճանի բարեխառնութիւնը գտանք  $18^{\circ}$ , 2 և նուաղագոյնը՝  $8^{\circ}$ , 4, ասոնց գումարին կէմն է

$$\frac{18^{\circ}, 2 + 8^{\circ}, 4}{2} = 13^{\circ}, 3:$$

Ի՞այց ըստ կարի ձշդութիւն փնտը ուղ բնազնինք ասոր մէջ ալ բարակ որ խաներ գտան, և ուղղելու համար

զանազան փորձերով մէկ հաստատուն բազմապատկող մը գտան, որով ծայրագոյն աստիճանի բարեխառնութեան նուաղագունէն ունեցած տարբերութիւնը բազմապատկելով, արտադրեալ նուաղագունին վրայ կը զարնեն, եւ լածը միջին ձշմարիտ ուղած չափն է: ( Օրինակի համար մէկ ցուցակաւոր ջերմաչափի մը ցուցցած ծայրագոյն ու նուաղագոյն աստիճաններէն կ'ուզենք օրուան մը օրական միջին բարեխառնութեան չափն իմանալ, պէտք է հետագայ աղիւսակը միշտ աջքի տակ ունենալ. )

Ամս	Հաստատուն բաշխաղագիուն:
Յունուար	0,507
Փետրուար	0,476
Մարտ	0,475
Կապրիլ	0,466
Մայիս	0,459
Յունիս	0,453
Յուլիս	0,462
( Գոստոս	0,451
Էպիտեմբեր	0,433
Ծոկտեմբեր	0,447
Դոյեմբեր	0,496
Դեկտեմբեր	0,521

և մէյմը աս աղիւսակը ունենալէն ետեւ ալ դժուարութիւն չի մնար. վասն զիթէ որ ենթադրենք թէ օգոստոսի մէջ այս ինչ օդ մը ցուցակաւոր ջերմաչափը ծայրագոյն աստիճան  $22^{\circ}$ ,  $32$  կը ցուցընէ, և նուաղագոյն  $10^{\circ}$ ,  $26$ , ասոնց տարբերութիւնն է  $22^{\circ}$ ,  $32 - 10^{\circ}$ ,  $26 = 12^{\circ}$ ,  $06$ : Ի՞րդ ինչպէս որ վերն ըսինք

$$12^{\circ}, 06 \times 0, 451 = 5^{\circ}, 44$$

որով նոյն օրուան միջին բարեխառնութիւնը կ'ըլլայ

$$10^{\circ}, 26 + 5^{\circ}, 44 = 15^{\circ}, 70$$

Իսկ ամսական միջին չափն իմանալու համար պէտք է օրական միջիններուն բովանդակութիւնը իւրաքանչիւր ամսու օրերուն վրայ բաժնել:

Տարեկան ընթացք բարեխառնութեան:

թէ որ իւրաքանչիւր ամսու միջին բարեխառնութեան գումարը  $12^{\circ}$  վրայ բաժնենք, եւ լածն է տարեկան միջին

բարեխառնութեան չափը : Եւ թէ որ  
մի և նոյն ամիսներուն ամսական միջին  
բարեխառնութիւնը այլ և այլ տարի  
իրարու հետ բաղդատելու ըլլանք՝ կը  
տեսնենք որ իրարմէ շատ կը տարբե-  
րին , ուր տարեկան միջին բարեխառ-  
նութիւնը շատ զգալի տարբերութիւն  
մը չերևցներ տարի տարուան վրայ :

Ըստեաղաքածներէն դուրս բարեխառն  
գօտիներուն տակ յունուարի կէսէն  
բարեխառնութեան չափը կը սկսի  
բարձրանալ , առաջները կամաց կամաց ,  
ապրիլի ու մայիսի մէջ շուտ շուտ , և  
յուլիսի վերջերը իր ծայրագոյն աստի-  
ճանը կը հասնի : Ետքէն օգոստոսի  
մէջ կը սկսի իջնել , առաջ կամաց կա-  
մաց , սեպտեմբերի ու հոկտեմբերի մէջ  
շուտ շուտ , և յունուարի կէսէրը իր  
նուալագոյն աստիճանը կը հասնի : Այ-  
կանոնաւոր ընթացիցս պատճառը ա-  
րեւուն նկատմամբ մեր կիսագնտին ա-  
ռած գիրքն է : Յունուարի մէջ երբոր  
կը սկսին օրերն երկրննալ , արեւուն զօ-  
րութիւնն ալ շատ աւելի է . վասն զի  
իր անկիւնական բարձրութիւնը աւելի  
մեծ է և աւելի շատ ժամանակ կը կե-  
նայ հորիզոնին վրայ , որով օրերը կը  
սկսին երկրննալ , երկիրս ալ կը սկսի ջեր-  
մանալ : Վայց արեւուն անկիւնական բար-  
ձրութիւնը առաջ կամաց կամաց կը մեծ-  
նայ , որով ջերմութիւնն ալ քիչ կ'ըւ-  
լայ . միայն գարնանային գիշերահաւա-  
սարին ատեններն է որ բարեխառնու-  
թիւնը խիստ շուտ կը բարձրանայ : Եր-  
կիրս ցորեկը արևէն առած ջերմու-  
թեան մէկ մասը մէկ կողմանէ ճառա-  
գայթելով կը կորսընցընէ , մէկ մասն ալ  
հողուն շատ խորը ըմբնար , մէկ մաս մըն  
ալ զմթնողարու կը տաքցընէ : Դիշերն  
ալ ճառագայթելով այս ջերմութեան  
մէկ մասը նորէն կը ցըրուի . բայց որով  
հետեւ գիշերը ցորեկուընէ կարձէ , եր-  
կիրս ունեցած ջերմութիւնը օր օրուան  
վրայ երթալով կ'աձի , որով բարեխառ-  
նութիւնն ալ կը բարձրանայ : Այսու-  
նային արեւակայից ատենները արեւուն  
բարձրութիւնը քիչ փոխուելով , բարե-  
խառնութիւնն ալ կամաց կամաց կ'աձի :

Ուէ որ արեւուն ազգեցութիւն միայն  
ըլլար այս ջերմութեան պատճառը , բա-  
րեխառնութեան ծայրագոյն աստիճանը  
տարւոյն ամենէն երկայն օրուան մէջ  
կ'իջնար : Ուէ և արեւուն բարձրութիւ-  
նը նուազելով իրեն ալ ազգեցութիւ-  
նը տկարանայ , բայց ամառը գիշերային  
ճառագայթումը նուազ է՝ վասն զի գի-  
շերները կարձ են , որով արեւը ամէն  
օր երկրիս առաջուցմէ ունեցած ջերմու-  
թեանը վրայ նոր քանակութիւն մըն  
ալ կ'աւելցնէ , և 24 ժամուան միջին  
չափը երթալով միշտ կ'աձի : Անոր հա-  
մար բարեխառնութիւնը նոյն խկ ա-  
մառնային արեւակայիցմէ ետև ալ կ'աձի  
քանի որ օրերուն երկայնութեաննուա-  
զումը այնչափ զգալի չէ , և ծայրագոյն  
աստիճանը այն ատեն կը հասնի երբոր  
ցորեկը առած ջերմութիւնը գիշերուան  
կորուստը լեցընէ : Վիայն երբոր արեւը  
հասարակածին կը մօտիկնայ՝ օրելլ  
շուտ շուտ կը կարձնան , բարեխառ-  
նութիւնն ալ կը նուազի : Այս նուա-  
զումը ալ աւելի զգալի կ'ըլլար թէ որ  
երկրիս վերին խաւերը ամսու օղէն  
ընդունած ջերմութեան մէկ մասը նո-  
րէն իրեն չի գարձունէին . և այսպէս  
հետզիւտէ այս նուազումը ձմեռնային  
արեւակայիցմէ ետև խել մը ժամանակ  
ալ կը շարունակէ , վասն զի գիշերուան  
կորուստը ցորեկուան ընդունածէն միշտ  
աւելի կ'ըլլայ :

Ուէ որ տարւոյն ամենէն ցուրտ ամ-  
սոյն ու ամենէն տաք ամսոյն մէջ եղած  
տարբերութիւնը առնելու ըլլանք՝ կը  
տեսնենք որ այս տարբերութիւնը մանր  
կղզիներու մէջ և ցամաք երկիրներուն  
արեւմուեանծովափունքներուն վրայ շատ  
նուազ է . բայց որչափ որ ցամաք երկիր-  
ներուն ներսերը մտնելու ըլլանք պայ-  
տարբերութիւնն ալ երթալով կ'աւել-  
նայ : Աւտի հաւասար լայնութեամբ  
ծովափունքներն ու ծովերը աւելի տաք  
են ձմեռու քան թէ ցամաք երկիրներուն  
ներսերը :

( Մասթան ՈՒՐԻԾ ԱՆԴԱՐ )